ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
ԴՈՒՍՈՅ համար, տարեկան 60 դրշ. վեցամսեայ 30 դրշ. եռամսեայ 20 դրշ. — ԳԱՒԱՌՆԵՐՈՒ համար, տարեկան 80 դրշ. Վեցամսեայ 40 դրշ. եռամսեայ 25 դրշ. — ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ համար, Տարեկան 22 ֆր. Վեցամսեայ 11 ֆր.:
ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՂԸ ՄԻԱՅՆ ԲԱԺԱՆՈՐԴ Է
ԶԵՌՔԷ 10 ՓԱՐԱ

Bureaux de la rédaction du Journal Arménien DZAGHIK
Galata, Kourchounlou han, N. 7

ԾԱՂԻԿ
ՕՐԱԳԻՐ

"زاغيك" ارمنيجه يومى وسياسى غزيتەدر
ԽՄԲԱԳՐԱՏՈՒՆ
Կալաթա, Գուրչունլու խան, թիւ 7
ՄԱԳԱԶԵԱՆ ՏՊԱՐԱՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ուղղուած ամէն թղթակցութիւն պէտք է ճակատը գրուած ըլլայ:
ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ ուղղուած ամէն գրութիւն ետ չի տրուիր:

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՄԿՍՈՒՆ
ԱՄՍՕՐ 1ԻՆ, 10ԻՆ ԵՒ 20ԻՆ

ԺԵ ՏԱՐԻ — ԹԻՒ 304 | "ԾԱՂԻԿ" ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ԻՐԻԿՈՒՆ | 21 ՄԱՐՏ 1902 ՀԻՆՇԱԲԹԻ

«ԾԱՂԻԿ»Ի ԱՅՍ ՕՐՈՒԱՆ ԹԻՒԻՆ ՀԵՏ ՊԱՀԱՆՋԵԼ

ԿԱԹՆԱՎԱՃԱՌ ԱՂՋԻԿԸ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՎԷՊԻՆ
5ՐԴ ԹԻՒԸ
ՈՐ ՆՈՒԻԷՐ ԿԸ ՏՐՈՒԻ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՈՒՆ

Սիրելի ընթերցող, մեծ պահոց անցեալ երեք շաբաթներուն, ամէն հինգշաբթի առիթը ունեցայ, Ծաղիկի միջոցաւ կարգ մը բաներ ըսելու քեզի, որոնք ամէնէն աւելի անկեղծութեան վրայ հիմնուած ըլլալնուն համար է որ կարելի է մեղք չհամարուեցան։ Մանաւանդ գուն, ապահով եմ, ամէնէն աղէկ ընդունելութիւնը ըրիր ըսուածներուն, որովհետեւ չատ բան սրտէդ էր որ խօսեցայ։ Բայց «ամէն օր ուրիշին, օր մըն ալ քեզի» կ'ըսէ առածը, հարկաւ լսած ես։ Ուրեմն եթէ այսօր ալ, առանց նկատումի, կատարեալ անկեղծութեամբ, քու վրդ դարձնեմ խօսքս, սիրելի ընթերցող, կամ աւելի ճիշդը բոլոր ընթերցողներուն վրայ դարձնեմ, չեմ յուսար որ ատիկա պատճառ մը ըլլայ մեր միջեւ յարաբերութեանց ցրտանալուն, մանաւանդ որ տակաւին չատ մը կարեւոր բաներ ունիմ ըսելիք, կարգ մը մասերական անգաղտնապահութիւններ՝ ընելիք։ Ուրեմն վստահ ըլլալով որ ուղղակի երեսիդ ըսելիքներէս չպիտի վշտանաս, սիրելի ընթերցող, սկսինք քիչ մը ասուլիսելու։

Ցոյն խմաստասիրութիւնը իր մէջ մեծ խօսք մը ունի՝ «Ծանի՛ր զքեզ», այնպէս որ եթէ ես այսօր կ'ելլեմ զքեզ ինքզինքիդ ճանչցնելու, բնական է որ լռելեայն հակցնել կ'ուզեմ որ դուն ամէնէն քիչ կը ճանչնաս ինքզինքդ։ Բացատրեմ միտքս, ինքդրին աւելի ընդհանուր հանգամանք մը տալով։ Մեր մէջ ընթերցողները ամէնէն քիչ գիտեն թէ ինչ է իրենց կարդալ ուզելիք բանը։ Եթէ իրենց խօսքին նայիս, լուրջ գրուածներէ կ'խորժին ամէնէն աւելի, իսկ եթէ իրենց կարդացածին նայիս, ամէնէն անամէջ, ամէնէն անցողակի բաներն են անոնք։ Չեմ կարծեր որ այս մասին ընելիք առարկութիւն մը ունենաս, սիրելի ընթերցող։ Առարկութիւն ընելու պարագայիդ անմիջապէս պիտի փութամ ապացոյցներու ամբողջ կոյտ մը դնել առջեւդ։ Մեր ընթերցողներուն ամէնէն աւելի անամէջ գրութիւններ կարդալուն հետեւանքը չէ՞ եթէ այսօր մեր լրագիրները երկու, երեք, երբեմն ալ աւելի թերթոններ կը հրատարակեն։ Ցայտնի է թէ լրագիրներու կամ աւելի ճիշդը ընթերցողներուն նախասիրած թերթոնները ժամանցի սահմանուած ընթերցումներ միայն կրնան ըլլալ, եւ եթէ թերթեր իրարու հետ կը մրցին այսօր թերթոն մը աւելի տալու համար, ատոր մեղքը ընթերցողի վիզին կը ծանրանայ, քանի որ թերթերու վարչութիւններ հարկադրուած են որոշ չափով ճաշակի եւ գաղափարի զիջողութիւններ ընել, եթէ մեր խեղճուկրակ ճաշակով ու մտքով ընթերցողներուն համար է որ կը հրատարակուին։ Որքան մակերեսային գրուածներէ կ'խորժին ընթերցողները մեր մէջ, այնքան ալ դժգոհ են մեր այսօրուան գրականութենէն ու լրագրութենէն։ «Տիրոջը համեմատ ծառայ» կ'ըսէ Ֆրանսացին, ես ալ մեր ընթերցողներուն համեմատ գրականութիւն եւ լրագրութիւն» պիտի բսեմ։ Կամ թէ եթէ մեր գրականութիւնը եւ լրագրութիւնը կշիռին մէկ նժարը դնեմ եւ ընթերցողներն ալ միւս նժարը, ապահովաբար վերջիններն են որ աւելի թեթեւ պիտի կշռեն եւ բաւական ալ զդալի կերպով։ Ես համոզուած եմ թէ մեր ընթերցողները ընդհանուր կերպով մակերեսութային են, եւ եթէ խօսքիս քիչ մը կը հաւատաս, լաւ կ'ընես որ դուն ալ ինծի հետ համոզում գոյացնես, սիրելի ընթերցող, այն ատեն ինքզինքդ ճանչցած ըլլալու առաքինութիւնը իրագործած կ'ըլլաս եւ յետոյ անգամ մը ինքզինքդ եւ թերութիւններդ ճանչցած, եռեւ է կ'ըլլաս ինքզինքդ ուղղելու ու սրբագրելու։

* * *

Ընդհանուր ընթերցողներու վրայ վերոգրեալ դիտողութիւնները ընելէ վերջ, կը յուսամ որ ներողամիտ պիտի գտնուիս, եթէ այս անգամ քիչ մը մանրամասնութեանց մտնեմ, ցոյց տալու համար քեզի ընթերցողի այն բոլոր տիպարները, որոնց յատկանշական կերպով ծիծաղելի կողմերը չեն որ կը պակսին։ Մանրամասնութեանց մտնելու առթիւ երբ կ'ըսեմ թէ ընթերցողները տիպարներու պիտի բաժնեմ, կ'նշանակեմ թէ հակցար միայն լրագիրներու ընթերցողներուն ակնարկելու։ Լրագիրներէ դուրս, կանոնաւոր կերպով ուրիշ ընթերցումներ ընողները միայն իրենց անարժէք քանակութիւնն մը կը ներկայանան։ Թերթերու ընթերցողները նախ երկու մեծ դասակարգերու կը բաժնուին, երկուքն ալ այնքան տիպական ու հարկեցուցիչ՝ որ պահ մը իրը ընթերցող, կ'երեւակայեն մինչեւ անգամ թէ իրենց երակներուն մէջ ազնուականի արիւն մը կը հոսի։ Ընթերցողներու այս երկու մեծ բաժանումներէն մէկը կը բաղկանայ անոնցմէ, որոնք թերթ մը կարդալու համար թերթին փոխարժէքը վճարելու աստիճան վեհանձն կը գտնուին, իսկ երկրորդ բաժանումը անոնցմէ, որոնք առանց վճարելու կարդալ կարենալու ճարպիկութիւնը ունին։ Երկուքն ալ նոյնքան յարգելի, երկուքն ալ նոյնքան հարկեցուցիչ հանգամանքներով է որ իրենց դասատանը կուտան իրենց կարդացածին վրայ։ Մրցումի դրուելիք հարցում մը չէ՞ սա թէ ո՞ր առաքինութիւնն է որ աւելի կ'արժէ, թերթին փոխարժէքը վճարելովզայն կարդալու վեհանձնութի՞ւնը, թէ ոչ առանց փոխարժէքը վճարելու, զայն կանոնաւորութեամբ յարգալ կարենալու ճարպիկութիւնը։ Ես պիտի առաջարկէի Ծաղիկի պատուարժան խմբագրութեան, որպէս զի ստորագծած հարցումս մրցումի դնելով, ամէնէն յաջող պատասխանը տուողին արդէն տարուան մը Ծաղիկ տար ԶՐԻԱՊԷՍ։ (*)

Մեր ընթերցողներուն մէջ ուրիշ տիպար մըն ալ կայ, այն որ Ֆրանսերէն թերթի մը բաժանորդ կ'ըլլայ եւ կամ զայն ձեռքի կ'առնէ։ Մասնաւոր դիտումով մըն է որ այս կարգի ընթերցողներու համար չեմ ըսեր թէ Ֆրանսերէն թերթ կը կարդայ, որովհետեւ կը տարակուսիմ իսկապէս զայն կարդալուն։

Մեր ընթերցողներուն մէջ կան տակաւին տիպարներ, որոնցմէ մէկը ներքին լուրերու բաժնին համար նախասիրութիւն մը ունի եւ կը սպասէ որ ամէնէն տեսակ ոճիրներու եւ արկածներու նկարագրութիւններով լեցուն ըլլայ թերթը, առանց սակայն ներքիններու այդ բաժնին մէջ փնտռելու առեւտրական, տնտեսական եւ հարբերային շահեկանութիւն ունեցող այն բոլոր բաները, որոնք ամէնէն աւելի պէտք է որ լուրջ ընթերցողի մը կողմէ նկատողութեան առնուին։ Ընթերցողի ուրիշ տիպար մը քաղաքական լուրերու բաժնին համար տակաւորութիւն մը ունի եւ հայ թերթերու թայմզը կ'անուանէ այն որ միւսներէն սիրնակ մը աւելի քաղաքական լուր կուտայ, միեւնոյն ատեն առանց գիտնալու սակայն թէ բուն միւս թայմզը անգլիերէն լեզուով է որ կը հրատարակուի։

Որքան բան ունի թերթ մը, կրնամ ըսել թէ այնքան ընթերցողի տիպարներ կան մեր մէջ։ սակայն այն աստիճան չարաչար չպիտի գործածեմ քու համբերութիւնդ, սիրելի ընթերցող, այդ ամէնուն վրայ ալ խօսելով քեզի։ Արդէն միտքս փիր ի վերոյ հակցար թէ ինչ ըսել կ'ուզեմ։ Մեր ընթերցողներուն ամէնէն աւելի պակսողը մտքի լրջութիւնը հաւատարար նաեւ գիտակցութիւնն է։ Այս պակասին արդիւնքն է իր՝ թեթեւ, անամէջ գրուածներէ միայն ախորժիլը։ Ընթերցումը ինքնաբարգացման ամէնէն գլխաւոր միջոցն է, պայմանաւ սակայն որ այդ ընթերցումը լրջօրէն տեղի ունենայ։ Օգտակար ու լուրջ գրուածներէ պէտք չէ որ խրտչին մեր ընթերցողները, ընդհակառակ փնտռելու են զանոնք, բայց որո՞ն կ'ըսես։

Փակելու համար, ընթերցողներու վերայ գաղափարայս այս շղթան, որ յուսամ թէ չատ ծանր չեկաւ քեզի, փութամ ըսել թէ մեր ընթերցողները որքան անտարբեր լուրջ մամուլի մը հանդէպ, նոյնքան հրաշալի չքներ կը սպասեն անկէ։ Օրինակի համար քիչ չեն այն տեսակ ընթերցողներ, որոնք 10 փարա տալով թերթ մը կարդացած ատենին կ'ուզեն որ այդ թերթը յաւելուած ալ ունենայ, պատկեր ալ ունենայ, օրուան բոլոր լուրերը տայ, գեղեցիկ յօդուածներ հրատարակէ, եւ երբ իրենք, բազմոցին անկիւնը ընկողմանած իրենց ընթերցումը աւարտեն, այս բոլորին համար թերթին մէջէն 10 փարանոց մըն ալ գտնեն . . . ։

ՍԿԵՊՏԻԿ

ՍՊԱՍՈՒՀԻՒ ՍԷՐ (ՎԻՊԱԿ)
ԿԱՐԴԱԼ ՎԱՂՈՒԱՆ «ԾԱՂԻԿ»Ը

ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

ԱՐՀԵՍՏՆԵՐԸ ԵՒ ԷՐԻԿՆԵՐԸ
Դ.— ԲԺԻՇԿԸ

Այն կինը որ իրը ամուսին բժիշկ մը կ'ունենայ պէտք է որ ո՛չ թէ մէկ, այլ երեք անգամ սիրէ իր ամուսինը, որովհետեւ անոր արուեստը ընտանեկան երջանկութեան սպառնացող վտանգներով լեցուն է։

Վա՛յ, բժիշկին կնոջ, եթէ նախանձոտ է,—ամէն վայրկեան ստիպուած է ան դողդղալ իր ընկերոջ հաւատարմութեան մասին կասկածելով։ Մեղանչումի առիթները չա՛տ յաճախագէպ են բժիշկին համար, եւ զանոնք ծածկող անմեղութիւնը չափազանց մեծ է։ Բժիշկին կինը պէտք է չա՛տ, անհունապէս չատ յարգէ իր ամուսինը, պէտք է ապահովէ աւելի քան մը ըլլայ անոր՝ զինքը սիրելու մասին, չարունակական մտատանջութեան մը մէջ չգտնուելու համար։

Բժիշկը, գիշեր թէ ցորեկ, ամէն վայրկեան կրնայ դուրս քաշուիլ իր ամուսնական բոյնէն եւ ապահովաբար ոչ ամէն անգամ իրական հիւանդներու կոչմէ. սրտի հիւանդները քիչ չեն։

Բժիշկը կը ստիպուի նաեւ թողուլ երբեմն իր բնակած քաղաքը, հեռագիրներու միջոցաւ կանչուելով հոսկէ հոսկէ, որոնք ամէն անգամ ճշմարտութեան արտայայտութիւնները չեն։ Ու կինը եթէ չատ փափկազգած է, կը հարկադրուի չատ հեղգաւոյլ լսել պատմութիւններ՝ որոնք իրեն համար հեռու են հաճելի կողմեր ունենալէ։

Բժիշկը չարունակաբար վէրքերու ու ցաւերու մէջ է որ կ'ապրի, թողլով մահամերձին անկողնին, վիրաւորին մօտենալով։ Իսոսֆորմ ու ասիտ Ֆենիք կը բուրեն իր վրան գլուխը, ու խեղճ կինը, սեղանին վրայ, թերեւս ակամայ, կը տարուի մտածել թէ այն ձեռքերը որոնցմով իր ամուսինը պտուղ մը կը ստակէ հիմա իրեն տալու համար ժամ մը առաջ դիակի մը աղիքը կը տարտղնէին կամ չարաւտ վէրք մը կը խառնշտկէին։

Աղջիկ մը՝ բժիշկի մը հետ ամուսնանալու ատեն, պէտք չէ՛ մոռնայ բոլոր ասոնք, մանաւանդ եթէ գանոտ է ու վառ երեւակայութեան մը տէր։

Պէտք չէ երբե՛ք ամուսնանալ անմիտ ու չզարգացած, կամ միջակութեան ճահիճներուն մէջ ապրելու դատապարտուած բժիշկի մը հետ։

Բժշկական ասուեսին մէջ լաւագոյն տեղերը առաջին ու երկրորդ կարգի օթեակներն են միայն։

Պաշտօնակիցներու միջեւ կռիւ, հիւանդներու ապերախտութիւնը ու պահանջկոտութիւնները, վշտոտ միջավայր, դժուարին ու փշոտ արուեստ մը կ'ընեն բժշկութիւնը եւ բժիշկները՝ ալ բանի մը չեն բաղձար եթէ ունին իրենց մէջ մարդկութեան սէրը եւ իրաւունքը՝ փառքի տենչանքին։

Այն ատեն է որ Քլոդիլտա, երիտասարդ ու գեղեցիկ կին մը, կրնայ երջանիկ ըլլալ, Տոքթէօր Բասքուալէի հոմանուէին ու ընկերուհին ըլլալուն համար։ այն ատե՛ն, սրտի ու մտքի տէր կին մը կրնա՛ հպարտանալ բժիշկի մը կինը ըլլալուն համար։

Շատ մը կիներ, որոնք իրենց աղջիկի երազանքներուն մէջ մայրապետ կամ բարձրկուհի ըլլալ կը փափաքէին, բժիշկի հետ ամուսնանալով իրենց վեհանձն ղեռանքներուն իրագործումը ունեցած կ'ըլլան անուղղակի կերպով մը։

Ատենք հպարտ ու երջանիկ կը զգան ինքզինքին, կարենալով օգնել իրենց ամուսնոյն, մտածումի եւ մինչեւ անգամ գործելու տեսակէտով՝ այդ չարունական անձնազոհութեան, հանապազորեայ աշխատանքի պաշտօնին մէջ, որ յաճախ առաքելութիւն մըն է ու գրեթէ միշտ մարտիրոսութիւն մը։ Այդ կարգի կիներն են որ սիրով կը մխիթարեն իրենց բժիշկ ամուսինը, երբ անիկա մարդոց ապերախտութենէն կամ գիտութեան անկարողութենէն, յոգնած կը դառնայ տուն, թախիծը սիրտը, աչքը արցունքոտ։

Քանի՞ անգամներ իմ կինս քաջութիւն տուաւ ինծի չարունակելու համար այն ճամբան որ յուսահատեցուցած էր զիս։ քանի՞ քանի անգամներ ցուցուց ինծի հեռաւոր ու փառապանծ նպատակակէտը եւ յաջողեցաւ օրհնել տալ ինծի։ այն արուեստը զոր ազատօրէն ընդդրկած էի եւ որ, առաջին տարիներուն մէջ տառապանաց բլուր մը կը թուէր ինծի ուր իրը միակ ընկերներ ցաւեր ու փուչեր ունէի եւ որուն դագաթը խաչ մը միայն կը նշմարուէր . . . ։

Կինս ոչ միայն ինձմով այլ հիւանդներովս ալ կը զբաղէր։ Շատ անգամներ կ'ընկերանար ինծի, աղքատներու տուած այցելութեանցս ատեն, գիւղի հիւղերուն եւ քաղաքներու չնչահեղձիկ ծակերուն մէջ, ուր արուեստին օգնութիւններէն աւելի. գթութեան, բարեսրտութեան հարկ մրն էր որ կը տիրէր։

Իմ կինս, ինծի համար, տանս մխիթարիչ հրեշտակն էր ու ընկերակիցս գուրսի բարի գործքերուս. անոր բարեգործուս։

«ԾԱՂԻԿ»Ի ԹԵՐԹՕՆԸ (31)

ՆՈՐԸՆԾԱՆ
(Վ. Է Պ)

ԺԳ.

—Գիտէ՞ք, այդ բոլորը վերացական ընդհանուր խօսքեր են միայն։ Ես ժողովուրդի մէջ մեծցած տղայ եմ. ու մօտէն գիտեմ, որ զորձը ոմրռնող քահանան իր գիւղին մէջ, պարտաճանաչ ու խելացի կուսակրօնը իր պաշտօնին վրայ, մեծ օգուտ է մեղի համար։

—Գո՛ր։ Ընդունեմ, որ այդ լացաւիկ պարոնը որ եւ է կերպով ծակ մը կարկըտեց, բայց չէ՞ որ վագր իր յաջորդը ու պաշտօնակիցները պիտի գան։ Այդ բոլոր ջանքը հոսանքին դէմ պահ մը հող լեցընելու կը նմանի. ակնթա՛րթի մը հոն է գուցէ, բայց յաջորդ վայրկեանին արդէն ջուրը քշեց տարաւ։ Պէ՛տք է պարոն, չարիքի աղբիւրը չորցընել։

Այս անգամ Մինասի դէմքին էր եկեր հեգնութեան ժպիտը։

—Դէ՛, չորցուցէ՛ք տեսնենք հոսանքներն ու աղբիւրները. Աստուած կարողութի՛ւն տայ. խօսքի մէջ նեստուեցաւ ինքնագոհ արհամարանքով մը։

Ամբողջ խօսակցութեան մասնակից չէր միայն Արտաշէս։

Սեղանին մէկ անկիւնը քաշուած, գրլուխը կախ, ուսկրոտիմ իր թէյը կը խմէր, նոյն իսկ առանց վէճին հետեւելու։ Տեսակ մը ցրուած էր, ու նեղ սիրտ ջղայնոտութեամբ անկարար ոտքը կը շարժէր։

Արդէն ամբողջ օրը անսովոր տրամադրութեան մը մէջ էր եղած։

Ցորեկը գացեր էր Շուշիկը պտոյտի տանելու, բայց փոխանակ ուզղակիորէն պէս գլխարկին ասելը սնցրնելով աղջիկը իր դէմը չտապկու, զուար եկեր էր տիկինը երեխան գրկած ու տարօրինակ ժրպիտ մը շրթունքին յայտներ էր, թէ քոյրը այսօր քիչ մը անհանգիստ ու պատկերը կ'տրժէ, թերթին փոխարժէքը վճարելովզայն կարդալու վեհանձնութի՞ւնը, թէ ոչ առանց փոխարժէքը վճարելու, զայն կանոնաւորութեամբ յարգալ կարենալու ճարպիկութիւնը։ Ես պիտի առաջարկէի Ծաղիկի պատուարժան խմբագրութեան, որպէս զի ստորագծած հարցումս մրցումի դնելով, ամէնէն յաջող պատասխանը տուողին արդէն տարուան մը Ծաղիկ տար ԶՐԻԱՊԷՍ։ (*)

Մեր ընթերցողներուն մէջ ուրիշ տիպար մըն ալ կայ, այն որ Ֆրանսերէն թերթի մը բաժանորդ կ'ըլլայ եւ կամ զայն ձեռքի կ'առնէ։ Մասնաւոր դիտումով մրն է որ այս կարգի ընթերցողներու համար չեմ ըսեր թէ Ֆրանսերէն թերթ կը կարդայ, որովհետեւ կը տարակուսիմ իսկապէս զայն կարդալուն։

Մեր ընթերցողներուն մէջ կան տակաւին տիպարներ, որոնցմէ մէկը ներքին լուրերու բաժնին համար նախասիրութիւն մը ունի եւ կը սպասէ որ ամէնէն տեսակ ոճիրներու եւ արկածներու նկարագրութիւններով լեցուն ըլլայ թերթը, առանց սակայն ներքիններու այդ բաժնին մէջ փնտռելու առեւտրական, տնտեսական եւ հարբերային շահեկանութիւն ունեցող այն բոլոր բաները, որոնք ամէնէն աւելի պէտք է որ լուրջ ընթերցողի մը կողմէ նկատողութեան առնուին։ Ընթերցողի ուրիշ տիպար մը քաղաքական լուրերու բաժնին համար տակաւորութիւն մը ունի եւ հայ թերթերու թայմզը կ'անուանէ այն որ միւսներէն սիրնակ մը աւելի քաղաքական լուր կուտայ, միեւնոյն ատեն առանց գիտնալու սակայն թէ բուն միւս թայմզը անգլիերէն լեզուով է որ կը հրատարակուի։

Որքան բան ունի թերթ մը, կրնամ ըսել թէ այնքան ընթերցողի տիպարներ կան մեր մէջ։ սակայն այն աստիճան չարաչար չպիտի գործածեմ քու համբերութիւնդ, սիրելի ընթերցող, այդ ամէնուն վրայ ալ խօսելով քեզի։ Արդէն միտքս փիր ի վերոյ հակցար թէ ինչ ըսել կ'ուզեմ։ Մեր ընթերցողներուն ամէնէն աւելի պակսողը մտքի լրջութիւնը հաւատարար նաեւ գիտակցութիւնն է։ Այս պակասին արդիւնքն է իր՝ թեթեւ, անամէջ գրուածներէ միայն ախորժիլը։ Ընթերցումը ինքնաբարգացման ամէնէն գլխաւոր միջոցն է, պայմանաւ սակայն որ այդ ընթերցումը լրջօրէն տեղի ունենայ։ Օգտակար ու լուրջ գրուածներէ պէտք չէ որ խրտչին մեր ընթերցողները, ընդհակառակ փնտռելու են զանոնք, բայց որո՞ն կ'ըսես։

Փակելու համար, ընթերցողներու վերայ գաղափարայս այս շղթան, որ յուսամ թէ չատ ծանր չեկաւ քեզի, փութամ ըսել թէ մեր ընթերցողները որքան անտարբեր լուրջ մամուլի մը հանդէպ, նոյնքան հրաշալի չքներ կը սպասեն անկէ։ Օրինակի համար քիչ չեն այն տեսակ ընթերցողներ, որոնք 10 փարա տալով թերթ մը կարդացած ատենին կ'ուզեն որ այդ թերթը յաւելուած ալ ունենայ, պատկեր ալ ունենայ, օրուան բոլոր լուրերը տայ, գեղեցիկ յօդուածներ հրատարակէ, եւ երբ իրենք, բազմոցին անկիւնը ընկողմանած իրենց ընթերցումը աւարտեն, այս բոլորին համար թերթին մէջէն 10 փարանոց մըն ալ գտնեն . . . ։

ՍԿԵՊՏԻԿ

(*) Ծ. Խ.— Մեր յարգելի աշխատակցին ստորագծուած հարցումը իր փոփաքին համաձայն մրցման կը դնենք, մինչեւ 15 օր ամէնէն յաջող պատասխանը ղրկողին մէկ տարուան ԾԱՂԻԿի բաժանորդագրութիւն իրը պարգեւ խոստանալով։

է կազդուրելու։ Տղան գլխահակ դարձեր էր եւ, ու ձորի մէկ խուլ անկիւնը նետուեր էր գետին։ Ալ ինչեր ըսես չէր անցեր մտքէն. ենթագրութիւն ենթագրութեան վրայ. արդեօք աղջիկը վշտացած էր իրմէն. ինչո՞վ կրնար վիրաւորուած լիներ. գուցէ երէկուան իր վարմունքը ձորին մէջ. բայց չէ՞ որ այնպէս զա՛ւրթ ու կատակով բաժնեցեր էին նախորդ գիշերը իրարմէ։ Իրիկուան դէմ հազիւ մութը գետինն առած կիզիչ անհամբերութեամբ Քանեանները երթալու կը պատրաստուէր, երբ Մինաս յայտնեց, թէ այս իրիկուն իրենք ալ միասին դալ կ'ուզեն. թէ ինքն ու Ասերոբ վճռեր են արդէն յաջորդ առաւուանպատճառ Խոշոքէն մեկնելու, որով թէ մը անգամ ալ՝ վերի կը լինէր տառանց մեծարարանի հեռանալու։ Արտաշէս գժգոհութենէն ակռաները սեղմած, առանց ոչինչ առարկելու, միացաւ ընկերներուն։

Եւ անա՛ կէս ժամէն աւելի էր նստած էլն հոն ու կը խօսակցէին. եւ Արտաշէս ի զո՛ւր ամէն դուռը չարժուելուն այն կողմ կը նայէր. Շուշիկ ներս չէր գար։

Երբ անգամ մը նորէն, իր սպասածին հակառակ, փոխանակ աղջկան, կրկին տիկինը սենեակ մտաւ, տղան ա՛լ համբերել չկրցաւ ու հարցուց.

—Օրիորդի անհանգստութիւնը դեռ չանցա՞ւ, տիկի՛ն։

—Ա՜հ, ի հարկէ։

—Իրա՛ւ, Շուշիկը ո՞ւր է, մէջտեղ չը կայ. հարցուց Քանեան իր կողմէն։

—Ներքո նստեր կը կարդայ. պատասխանեց կինը։

—Է՜հ, ինչ կարդալու ատեն է հիմա. բաղ գոյ թեկը իմէ։

—Կարծես ատոր բնաւորութիւնը չդիտես Բոլ՝ չկրնա. սիրտիկ չունիմ. կ'ըսէ։ Պնգեր աւելորդ է. ան որ չէ բան, չէ պատ լիսի։

Ու Քանեան գժգոհ գլխարկի մը դարձաւ նոյն Սեսրոքին։

Տիկի՛ր [illegible] գուռը։ գլուխը ներս երկընցուց

—Պարո՛ն Սիրաքեան, վայրկեան մը դուրս կու գա՞ք։

Տղուն սիրտը նետեց. արագ վար դրաւ ձեռքէն դգալը, որով թէյին երեսի երկուերեք փրփուրի հատիկներուն հետ կը խաղար, ու իսկոյն ցատկեց դուրս։

—Ինչո՞ւ այդպէս խոժոռ նստած էք, եւ ոչինչ չէք խօսիր։ հարցուց տիկինը սենեակին դուռը կրկին գոցելէն վերջը։

—Այսօր խօսողներ չա՛տ կան, խօսակցութեան նիւթն ալ չատ մաչուած է։ Իսկ օրիորդը դեռ կը կարդա՞ կցկտ լանկարծ։

—Ոչ։ մեծապատիւ օրիորդը կը բարեհաճի դուրսը շրջելու, եւ կը ցանկայ որ դուրս ալ իրեն ընկերանալու հրաւէր։

—Դո՞ւրս։ բացակ՝ նշեց տղան մատովը ատն դուռը մատնանշելով։

—Այո՛։

—[illegible] դարձաւ։ [illegible] գլուխը ներս երկընցուց

Դիշերուան թոյլ զուլութեան մէջ, լե-

թեանց համար զիս կ'օրհնէին եւ ես կ'օրհնէի իմ այնքան մութ, այնքան դժուար, մարդկային բարոյական ու ֆիզիքական բոլոր խեղճութիւններուն հանդիսաւոր արուեստս։

Կինս յաջողած էր զարգացնել դժուարութեանց սէրը զոր բնութիւնը դրած էր իմ մէջ, եւ ամէն հանգիպած արգելքի, ամէն հարուածի զոր կու տային ինծի պաշտօնակիցներս, հիւանդներուս ամէն մէկ կոչտ վարմունքին, Ը՛ր, կնոջս մէջ կը գտնէի համոզիչ բառ մը, նոր գորովանք մը, նոր մէկ ապացոյցը իր վեհանձն սրտին։

Եկաւ վերջապէս ատեն մը ուր դեղթափը զոր կու տար ինծի այնքան անուշ կու գար ալ, որ նոր վիշտ մը ունենալ կը փափաքէի, աւելի քաղցր դգուանքով մը, աւելի թանկագին քաջալերութիւնով մը փոխարինուելու համար տանս փափուկ բոյնին մէջ.—

«Բայց դժուար բաները չե՞ս սիրեր կոր ալ։ Քու պատիւդ համար ամէնէն խրթին, ամէնէն փչալից արուեստը ընտրեցիր, եւ ատիկա՛ է որ կը կազմէ քու ազնուութիւնդ, ու օրքան փչոտ ըլլայ ընթացքդ եւ մաքառումդ օրքա՛ն եռանդոտ, այնքան փառաւոր պիտի ըլլայ նաեւ վարձատրութիւնը։ Ճամբուդ ծայրը պիտի դտնես մարդկային գոհունակութեանց ամէնէն մեծը, այսինքն՝ չորդդ այնքան օրհնութիւններ միացուցած ըլլալու գոհունակութիւնը, մարդկային այնքան ցաւեր մարած ըլլալու գոհունակութիւնը, այնքան բազմաթիւ ու թանկագին կեանքեր ազատած ըլլալու, ազա՛ն գիտութիւնը նոր գիւտերով, նոր հնարքներով, նոր աղբիւրներով օժտած ըլլալու գոհունակութիւնը։»—

Եւ իրաւունք ունէր, որովհետեւ առանց խոչընդոտի, առանց կատաղի հակառակորդութիւններու, ապրուած դիւրին կեանքի մը վերջաւորութիւնը, եթէ ուժգին ցաւեր չի տար, գոնէ կը զրկէ մարդը ամէնէն տաք ու ամէնէն առողջ հրճուանքներէն։ Քիչ աշխատանք, քիչ ցաւեր ու քիչ հաճոյք։— Շատ աշխատանք, շատ յոգնութիւն ու աննկարագրելի հաճոյք մը։

Մենք չշինեցինք աշխարհը եւ պէտք է ընդունինք զայն ինչպէս որ է, եւ գրուած է թէ արտեսանիրու մէջ յաղթութեան հաճոյքը կռիւով միայն կարելի է վայելել։

Ասոնք են բժիշկին արուեստին երկու կողմերը, որոնք, ինչպէս կը տեսնուի, ընկերական ուրիշ ոեւէ է վիճակէ աւելի հակասութիւն ունին իրենց մէջ։

Աղջիկներո՛ւն կ'ինայ հետեւաբար աղէկ նայիլ, քննել ինքզինքին, թէ քաջութիւնը կը զգա՞ն իրենց մէջ չարին դէմ ելլելու, բարին վայելելու համար։ Ինչ որ ալ ըլլայ ամէն աղջիկ պէտք է հոգւով սրտով զգուշանայ կիսկատար ու միջակ բժիշկի մը հետ ամուսնանալէ։

ՄԱՆԹԷԿԱՅՑՍ.

ՍՊԱՍՈՒՀԻՒ ՍԷՐ (ՎԻՊԱԿ)
ԿԱՐԴԱԼ ՎԱՂՈՒԱՆ «ԾԱՂԻԿ»Ը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԸ

Մ. Նահանգներու նախագահը՝ Բուզվելդ, Խորհրդարանին պատգամագիր մը ներկայացնելով առաջարկեց Քուպայի մէջ յանձնաժողով մը կազմել եւ ուրիշ միջոցներ ձեռք առնել, աչքի առջեւ ունենալով այն պայմանաժամի լրումը, յորում պէտք է Քուպայի կառավարութիւն մը կազմել։ Պատգամագիրը կը ներկայացնէ Քուպայի պայմանագրութեան այն փոփոխութիւնները որով կարգ մը պաճառներու համար, Քուպա կը մնայ Մ. Նահանգներու խնամակալութեան ներքեւ։ Ինչպէս նաեւ կը խօսի կղզին տեղական ժողովուրդին վարչութեան ներքեւ ձգելու պարագային վրայ։ Պատգամագրին կարեւոր մասը այն է, ուր Նախագահը կոչում կ'ընէ հիմնելու համար իմաստուն եւ շրջահայեցութեամբ եղած օրէնքներ, որոնք նպատակ ունենան Մ. Նահանգներու ու Քուպայի միջեւ առեւտրական յարաբերութեանց զարկ տալ։ Նախագահ Բուզվելդ միշտ կը յուսայ թէ համաձայնութիւնը պիտի ընդունի փոխադարձութեան սկզբունքը, որ սակայն հարիւրին 20է աւելի չաւ հիման մը վրայ եղած ըլլայ։

ՖՐԱՆՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

★ Ֆրանսական խորհրդարանը իր 27 մարտի նիստին մէջ 10ի դէմ 442 ձայնով ընդունեց առաջարկ մը Զէվաէս երեսփոխանին կողմէ ներկայացուած, որ շաբթուան մէջ հանգիստի օր մը կը սահմանէ վաճառատուններու մէջ աշխատողներու համար։ 128ի դէմ 203 ձայնով այս օրէնքի տրամադրութեան ներքեւ ասնուեցան նաեւ ճաշարաններու, օթէլներու եւ խոհանոցներու մէջ աշխատողները։ Որոշուեցաւ նաեւ շաբթուան մէջ երկու կէս օրերով ալ հանգիստի օրը կատարեր։ Քաղաքապետական իշխանութիւնը պարտականութիւն ստանձնած է գործադրել տալ այս օրէնքը։ Գործարաններու վերակացուներն ալ իրաւունք ունին օրինագծին մէջ եղած հաստատութեանց շրջանին մէջ մանելով, օգտուիլ օրէնքին տրամադրութենէն։

★ Խորհրդարանը մարտ 28ի առաւօտուն ի նիստ գումարելով զրաղեցաւ պիւտճէի վրայ եղած այն փոփոխութիւններով, որոնք Մերակոյտին կողմէ մըտցուած էին։

★ Արտաքին գործոց Նախարար Տէլքասէ խորհրդարանին մէջ հարցապնդման մը ենթարկուեցաւ։ Այս առթիւ կը պահանջուէր իրմէ որպէս զի Ֆրանսական գինիին վրայ եղած ներածման տուրքերը թեթեւցուին։ Նախարարը գիտել տուաւ թէ Ամերիկայի մէջ 1888ի պայմանագրութեամբ Ֆրանսական գինիի ներածութիւնը զգալի կերպով աւելցած է եւ թէ Հայիզի եւ Սալվատոր բոլորովին ջնջած են բացառիկ տուրքերը։ Ռուսիոյ մէջ Ֆրանսական գինիի ներածութիւնը 1890էն ի վեր բարձրացած է մէկուկէս միլիոնէն վեց միլիոնի։ Օտար գինիները վերջերս հարիւրին 50 բացառիկ տուրքի մը ենթարկուեցան, բայց ռուսական կառավարութիւնը ընդունեց այդ համեմատութիւնը հարիւրին 13 ընել Ֆրանսական գինիներու հանդէպ։ Ֆրանսա արդէն կը մօտենայ այն կէտին ուր օտարները պիտի հարցնեն թէ ինչ զիջողութիւններ պիտի ընէ իր պահանջած առաւելութեանց փոխարէն։

★ Ֆրանսական խորհրդարանին եւ ծերակոյտին միջեւ բաւական կարեւոր կարծեաց տարբերութիւններ կան այն բանին մէջ որ խորհրդարանին կողմէ զինուորներու սնունդի բարձրացման ինը-պատ տրուած քուէն կը մերժուի ծերակոյտին կողմէ։ Պիւտճէի մասին ալ խորհրդարանական այս երկու մարմիններուն միջեւ տարբերութիւններ գոյութիւն ունին։ Այս մասին սակայն միջին առաջարկ մը կայ, որուն երկու կողմերէն ալ ընդունուիլը ապահով է։ Երեսփոխանական ժողովը ընդունեց առաջարկ մը, որով ցամաքային զինուորներ, որոնք 4 զաւակ ունին, տարեկան տասներեքօրեայ մարզանքներէն ազատ պիտի կացուցուին։ Ընդունուեցաւ նմանապէս առաջարկ մին ալ՝ որով որ Պրազզա ափրիկեան երկրախոյզին տարեկան 10,000 ֆրանք նպաստ մը կը յատկացուի։

ՏՐԼԱԲԼՍԻ ՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ

Ինչպէս ժամանակին հեռագիրներն ալ հաղորդեցին, Տրլարէ Լորտ Միթուէնի դէմ տարած իր կարեւոր յաղթութենէն վերջ պարտութիւն մը կրած է անգլիական զինուորներէ։ Այս պարտութիւնը անտարակոյս շատ զմբաղդ պարագայ մին է Պոէրներուն համար երբ հաշտութեան բանակցութիւններու վրայ կը խօսուի։ Պոէրները Լորտ Միթուէնի գերի բռնելով ձեռք անցուցած բարոյական առաւելութիւնին կը կորսնցնեն, քանի որ արդէն հաստատուած է թէ Պոէրները անկարող են օգտուիլ նոյն իսկ իրենց գերագոյն շարժումներու թեամբ։ Տրլարէյի պարտութեան մասին հետեւեալը կը տեղադրուի Քիչնէրի կողմէ.

ԲՐԵԹՈՐԻԱ, 25 մարտ.—23 մարտի երեկոյին հեծելազօրքերու հաւաքական ոյժերուն կողմէ ընդհանուր յարձակում մը տեղի ունեցաւ, առանց թնդանօթներու եւ առանց յարակից որեւէ բանի։ Հեծելազօրքերը ելան Վոլի Տրիֆկէն, Բէկերքըսորբէն եւ Վալպուրէն՝ Լիթիենպուրկի պլօքհաուզի գծին վրայ։ Ամբողջ գիշերը ճամբորդեցին արագարար եւ Ամուրդանքէն անցնելով Քէսդոֆնդէնի, Կլոսքի մէջ իրենց դիրքերը գրաւեցին։ Երկի անգլիական զինուորներ իրենց դիրքերը առած էին եւ սկսան արագաբար գնդի արեւելք յառաջանալ, առանց իրենց երկարման գիծը ընդհատելու, որպէսզի կարող ըլլան թշնամին Պլօքհաուզներու դէմ ընելիք յարձակումները, ինչպէս նաեւ արիւ գործողութիւնները յետս մղեր։ Արդիւնքը տակաւին ամբողջապէս չէ հաղորդուած։ Քէպէ Լիչի զինուորները յառաջանալ սկսելուն գրաւեցին 15 թնդանօթներ, 2 բազմաբուռեանեան թնդանօթներ, 9 գերի, 100 ջորի եւ կառքեր։ Զօրավար Վ. Քիչնէրի մարդիկը 89 գերիներ բռնեցին, գրաւեցին 25 կառքեր, 20 վագոն, 1000 արջառ Պլօքհաուզի գիծերուն վրայ։ Պոէր գերիներ եւ անձնատուր եղողներ կան։ Անգլիական զինուորները 24 ժամուան մէջ 80 մղոն ի վրայ տարածուեցան։ Բոքֆորդի եւ Բոյնսրնի զինուորները տակաւին իրենց գործողութեանց վրայ լուրեր չեն հաղորդած։

Իբր չարաբնակութիւն վերի հեռագրին, Լորտ Քիչնէր նոյն օրը երեկոյին նոր հեռագիր մը կը զրկէ Լոնտոնի պատերազմական պաշտօնատան եւ կը յայտնէ թէ Պոէր գերիներուն ամբողջական թիւը կը հասնի 179ի, իսկ աւարի առնուած են ընդամէնը 296 ջորի։

ՔԱՄԷՐՈՒՆ

Քամէրունի մէջ ապահովութեան պայմանները շատ թերի կողմեր ցոյց կու տան։ Վերջերս արդէն թերթերը կը հաղորդէին գերման գնդապետի մը ապանութեան լուրը եւ այսօր բնիկներու նոր ծայրայեղ արարքներու լուրեր կը հասնին, յայտնող թէ այդ արարքներուն մէջտեղն երկու գերմանական զօրաբանններու պետեր մասնացու կերպով վիրաւորուած են։ Հեռագիր մը կը հաղորդէ այս մասին։

ՀԱՄՊՈՒՐԿ, 29 մարտ. — Քիմբուլէն հասած մանաւոր լուրի մը համաձայն Պանէի մէջ նոր ապստամբութիւններ ծագած են, որոնց միջոցին Գերմանացի երկու զօրաբանի վերատեսուչներ բնիկներուն արձակած հրացանի գնդակներէն ծանրապէս վիրաւորուած են։

ՍՊԱՍՈՒՀԻՒ ՍԷՐ (ՎԻՊԱԿ)
ԿԱՐԴԱԼ ՎԱՂՈՒԱՆ «ԾԱՂԻԿ»Ը

ՆԵՐՔԻՆ

ՊԱՇՏՕՆԱԿԱՆ

ՊԱՇՏՕՆ.—Պոլսի Նախնական դատարանին ընդհ. դատախազի օգնական անուանուեցաւ Ամասիայի Նախնական դատարանին ընդհ. դատախազի օգնական Խալիտ պէյ, որուն յաջորդեց Պոլսի Նախնական դատարանին նոյն պաշտօնեան՝ Ճէմալ էֆ։ Իսքէշէի Նախնական դատարանին ընդհ. դատախազի օգնական անուանուեցաւ Եանեալի վերաքննիչ ատենին Ա. քարտուղար Աքիֆ պէյ։

ԱՍՏԻՃԱՆ.—Ուլսի Բ. ատիճան որբուեցաւ Մէարիֆի ժողովոյ անդամ Հատի պէյի եւ Լիվրբուլի օսմ. ընդհ. հիւպատոս Մէհ էտ Քեամիլ պէյի։ Միւթէֆայիզի ատիճան՝ Կայս. Անձնական Գանձուն նախարարութեան քարտուղարներէն Մելքոն էֆ.ի։

ՊԱՏՈՒԱՆՇԱՆ.—Ա. կարգի Օսմանիէ որուեցաւ Սելանիկի գլխաւոր նախկ Մէհմէտ Մէլքի էֆ.ի։ Բ. կարգի Օսմանիէ՝ Քաղաքապետութեան հաշուակալ Մահմուտ պէյի։

Բ. կարգի Շէֆ ոգսի՝ Մէարիֆի ժողովոյ անդամ Հատի պէյի տիկինին։

ՕԼՏԷՆ՝ ՈՒՐԿԻ ՄԵԾ-ԴՈՒՔՍԸ.—Մեր երկրաման թղթով ինչպէս գրած էինք որ գէն, երէկ իրիկուն ժամ 9ին կէսի տանները Օլտենպուրկի Ֆրանէ փբ-Օդիսի Մեծ-Դուքսը եւ Դրստէին Պոլիս հասան իրենց «Էլէնդան» եռթով եւ բարեներով ընդունուեցան Կայս. «Մարմարա» նաւուն ու զանազան չոգեմակոյիներու կողմէ։ «Էլէնդան» խարսնց Սայր Բազարի առջեւ։ Անմիջապէս գերմանական դեսպան Պարոն Մարշալ ֆոն Պիվերշթայն, դեսպանատան Ա. թարգմանին ու Ա. քարտուղարին ու գերմ. ընդհ. հիւպատոսին հետ դեսպանատան չոգեմակոյիով «Էլէնդան»ի վրայ գացին բարի գալուստ մաղթելու։ Վեհ. Սուլթանին կողմէ Օլտենպուրկի Մեծ-դուքսին ու դքսուհիին բարի գալուստ մաղթելու գացած էին Պետական Խորհրդոյ քաղաքային ճիւղին անդամ Թիւրխան փաշա, օտար հիւրերու հիւրամեծար Կալիպ պէյ ու Անմէտ Այի փաշա։ Պարոն Մարշալ ներկայացուց Մեծ-Դուքսին Թիւրխան փաշան ու Կալիպ պէյը։ Օլտենպուրկի Մեծ-Դուքսը այն ատեն մեծ սրտիր առաջնորդեց իր հիւրերը զորս թէյով ալ մեծարեց։ Հոն կէս ժամու խօսակցութենէ մը վերջ գերման դեսպանը ու իր հետեւորդները մեկնեցան եռթէն։

Օլտենպուրկի Մեծ-դուքսը ամբողջ Պոլիս գտնուած միջոցին իրեն ընկեր պիտի ունենայ Անմէտ Այի փաշան եւ մէկ երկու ուրիշ պաշտօնատարներ։ Թիւրխան փաշա, Կալիպ պէյի հետ ժամը 10ուկէսին մեկնեցան եռթէն, որ տասներմէկին ինքն ալ մեկնելով Սայր Բազարէն եկաւ Թոփհանէի առջեւ խարսխուած մը կապուեցաւ։ Մեծ-դուքսին տրամադրութեան տակ պիտի ըլլան «Էրէնգէր» ու «Թէվֆիկիյիէ» չոգեմակոյիները այնքան ատեն որ Պոլիս մնայ։

Երէկ գիշեր «Էլէնդան»ի մէջ փառաւոր հացկերոյթ մը տրուեցաւ որուն նեռկայ գտնուեցան Թիւրխան փաշա, Հիւրամեծար Կալիպ պէյ, կայսերական թիկնապահներէն Անմէտ Այի փաշա, գերմանական դեսպան Պ. Մարշալ ֆոն Պիվերշթայն ու դեսպանատան բարձր պաշտօնէութիւնը։ Այսօր ալ գերմանական դեսպանատան մէջ ի պատիւ Մեծ-Դուքսին հացկէր մը կը տրուի։

Ֆրէդերիկ-Օգիսթ Օլտենպուրկի Մեծ-Դուքսը, Նիքոլա-Ֆրէդերիկ-Բիէռ Մեծ-Դուքսին տղան է եւ ծնած է 1852 Նոյեմբերի 16ի օրը։

ՊԱՐԱՀԱՆԴԷՍ.—Երէկ գիշեր փայլուն պարահանդէս մը տրուեցաւ Պարսից դեսպանատան մէջ, ի ներկայութեան դեսպանական մարմնին, բազմաթիւ եւրոպացի ընտանիքներու, ինչպէս նաեւ հայ ընտանիքներու, որոնց մէջ գլխաւորաբար աչքի կը զարնէին Տիկնայք՝ Գ. Շամտանճեան խան, Ներսէս, Սէֆէր, Տ. Կիւմիւշկէրտան, Խորասանճի, Աստարճեան, Օրիորդք՝ Սէֆէր, Գամակր եւ Թոքատեան, ամէնքն ալ զմայլելի արդուզարդերով։

ՅԿԵԱՆՍ ԲԵՐԴԱՐԳԵԼՈՒԹԻՒՆ.— Կ. Պոլսոյ վերաքննիչ ատենի ընդհ. դատախազութեան կողմէ հետեւեալը տրուած է հրատարակութեան.— «Մէքթէպի Հարպիյէի աշակերտներէն Շիրվանի զուտէ Մահմուտ Թահիր՝ որ ժընէվ փախած եւ իբր խորովարար ամբաստանուած էր, ի բացակայութեան դատուելով հաստատուեցաւ որ իրապէս այդօրինակ գործեր ընելու յանդգնած է եւ հետեւաբար պատժակրելի օրինագրքի 58րդ յօդուածին Ա մասին տրամադրութեան համաձայն ցկեանս բերդարգելութեան դատապարտուեցաւ, եւ 31րդ յօդուածին համաձայն քաղաքային իրաւունքէ զրկուեցաւ։»

ԴԱՄԱՍԿՈՍ ՀԱՄԱՅԻ երկաթուղիի գնին չինութիւնները աւարտած մասը քննելու համար, երկաթուղեաց տնօրէն Խալիլ պէյի նախագահութեամբ եւ մասնագէտ-խորհրդական Ակրվիչէն էֆ.ի ու զանազան անձերու անդամակցութեամբ յանձնաժողով մը կազմելով գծին տեղը զրկելու մասին հանր չինութեանց նախարարութիւնը հրահանգ խնդրեց Բ. Դուռէն։

ԿՐԹԱԿԱՆ նախարար Զիւհտի փաշա երէկ քիչ մը տկար ըլլալով չկրցաւ ներկայ գտնուիլ Բ. Դրան մէջ գումարուած նախարարաց խորհուրդին։

ԻԶՆԻԿԻ (ՆԻԿԻՈՅ) ԼԻՃԸ.—Մէհմէտ էֆ. անուն անձ մը խնդրագիր մը մատոյց ձեռնհաս պաշտօնատան, որով արտօնութիւն կ'ուզէ Իզնիկի լիճը մաքրելու եւ շրջակայ ճահճախուռուները չորցնելու, այսպէսով յառաջ գալիք ընդարձակ հողերուն հարիւրին քսանրհինգը կամ անոնց բերկիլիք չափուն հարիւրին քսանրհինգը կառավարութեան ձգելու պայմանով։ Մէհմէտ էֆ. մտադրութիւն կը ցուցնէ նաեւ Նիկիոյ լճին ու Մարմարայի միջեւ ջրանցք մը բանալու եւ չոգենաւներ բանեցնելով առեւտուրին զարկ տալու, լիճին եզերքը ձէթի գործարաններ, մօտակայ անտառներուն փայտերը ատաղձի փոխելու համար սղոցատուններ հաստատելու, եւայլն։

ՇԲԱԲԵՐԱԿԱՆ-ՀԵՌԱԳԻՐ ուղղուած առողջապահական տեսչութիւններուն.— «Առողջ. բարձր. խորհրդոյ որոշումով, Իսմայիլա ալ մէջը ըլլալով, Եղիպտոսի Միջերկրական ծովուն եզերքներէն եկող նաւերուն Գ. կարգի ճամբորդներուն ու նաւաստիներուն զգեստները 24 ժամուան մէջ բժշկական հսկողութեան պիտի ենթարկուին։ Նաւերու մէջի մուկերու ջնջման մասին 180 թուակիր շրջաբերականին տրամադրութիւնները այդ եզերքներէն եկող նաւերուն վրայ պիտի գործադրուին։ «ՏԲԹ. ԲՈՉՈՆԻ»

Մարտ 19/1 ապրիլ 1902

ՄԷԱՐԻՖԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ.— 1317 տարւոյ միջոցին հեռագիր, ծանուցագիր, խնդրագիր, եւայլն անուններով 16 962 թուղթեր հասած են կրթական նախարարութեան, իսկ այս վերջնոյս կողմէ 20,468 թուղթեր տրուած են նոյն ժամանակամիջոցին մէջ։ 1317ին զանազան լեզուներէ 17,130 գիրքեր եկած են կրթական նախարարութեան, որոնց 10,610ին քննութիւնը կատարուած է արդէն, իսկ

ցուն լուանի աղողուն լոյսին տակ կեցած էր աղջիկը, ժաքէթը ուսերուն, թեւերը ծալլած կրծքին, գլխաբաց ու աչքերը աղու դէմքին, արձանի դիրքով մը, ուրիկ Թուեդ-սեւ ստեր մը ինկեր էր դեմին՝ լուանի թափած ճերմակութեան վրայ։

Ծանր քայլերով մօտեցան իրարու, ու ձեռք տուին։

—Այսօր հիւանդ էիք. առաջինը տղան խզեց լռութիւնը ցած ու վախկոտ ձայնով մը։

—Այո՛, է՛, թողնենք այդ. ոչինչ բան. դո՞ւք ինչ ըրիք։

—Ոչի՛նչ. ձանձրացայ. ուրիշ ի՞նչ պիտի ընեմ մխ-մինակ։

—Մինա՞կ, ինչո՞ւ. ձեր ընկերները հոս չէի՞ն։

—Ընկե՞ր . . . ես ընկեր չունիմ այլեւս, ո՛չ ընկեր, ո՛չ բարեկամ, ես մինակ եմ, ա՛լ բոլորովին մինակ։ Երէկ գոնէ կը կարծէի, թէ բարեկամուհի մը ունիմ, բայց այսօր համոզուեցայ որ չարաչար սխալած եմ. այդ միակ բարեկամուհիս ալ սատանա-հիւանդ կը դառնայ ու ինձմէ խոյս կու տայ։

Ու այս ըսած էր այնպիսի ուռած, կապրիզոտ ու արտունջի տոնով մը, որ Շուշիկ չի կրցաւ ինքզինքը զսպել ու խնդալով մը նորէն բռնեց տղու ձեռքը։ Եւ առանց բաց թողնելու՝ ըսաւ տեսակ մը մայրական խօսուածքով.

—Ինծի նայեցէ՛ք, պարո՛ն Սիրաքեան. որ այսօր սատ հիւանդ ձեւացայ այդ չիտակ է. դուք իմ կարծածէս աւելի սրատես էք եղած. եւ ասկէ վերջն ալ չարունակ նոյն սուտ հիւանդը պիտի ձեւանամ։ Արդէն այդ մասին խօսելու համար ձեզի դուրս կանչեցի։ Մէկ խօսքով՝ մեր յարաբերութեան պէտք է վերջ դնել. կա՛ր ու կորսուի։

—Ի՞նչ . . .

Ու անդամալոյծ չարժումով մը ձեռքը աղջկան ձեռքէն ետ քաշեց։

—Նո՛ւ, ինչո՞ւ զարմացաք. չէ՞ որ այդ բանը դուք ալ կամ կամաս։ Վաղը կամ միւս օրը դուք պիտի երթաք աշ, եւ՝ ձախ. որքան չուտ կարենք, այնքան լաւ։ Վերջապէս մտածեցէ՛ք անդամ մը ի՞նչ տեսակ կապ կրնայ գոյութիւն ունենար մեր մէջը. վարդապետի՛ մը ու մանկաբարձուհի՛ մը մէջ։

Ո՛ վերջին երկու բառերը չեշտուեցան մասնաւորապէս պարզ։

—Ա՛խ, եթէ այդ է բոլորը. բացականչեց Արտաշէս զարթ զարկով մը։ Իմ վարդապետութիւնս, օրիորդ, Խնկոնք ոտք դրած օրս մեռաւ, ու երէկ թաղեցի. մնացեր է հոգեհանդիսաը միայն։

—Ի՞նչ ըսել կ'ուզէք։

Աղջիկը ոչինչ չի հասկրցող դարձաւ։

—Ձեր ցանկութիւնը կատարուեցաւ, օրիորդ։ Այլ եւս ես ինքս ալ կրօնաւոր լինելու մէջ հրապոյր չեմ գտներ։ Այդ իմ կազմիս ու հակումներուս բանը չէ. վճռած եմ թողնել։

—Ա՛խ, ատոնք սիրուն խօսքեր են, որոնք չեն իրագործուիր։

—Ինչո՞ւ ոչ։

—Ձէ՞ որ դուք խօսք էք տուած վանքը պէտք է խօսքերնիդ պահէք. այլ եւ ունիք ընկերներ, որոնք ձեզի նորէն կը համոզեն անչուշտ աղնիւ լինել ու ձեր սկզբունքները ոտքի տակ չառնել։ կը կատակէ՛ք։

—Անմեղի՛ն. ես լո՛ւրջ կը խօսիմ։

Աղջիկը ժպտեցաւ։

—Ժամանակ մը ե՛ս ձեզի կ'ըսէի այդ բոլորը, սակայն դուք ինծի կը հակառակէիք՝ պնդելով թէ չիտակ ճամբան կրօնաւորինն է։

—Ա՛խ, մարդ միշտ իր ըրածը կերպ մը պէտք է փաստաբանէ ու արդարացընէ։ Թէ օրքան ես իմ ըրածիս համոզած էի այդ Աստուած գիտէ, միայն հաւատացած էի, որ իմ ըրածս չիտակ էր։ Հաւատացա՛ծ, ո՛չ համոզուած. երեւի, այդ ալ կրօնի հետ կապուած բան է։ Բայց ինչ եւ է. հիմա ա՛լ փոխուած են տեսողութեանս պայմաններ։

—Ուրեմն լո՛ւրջ է ձեր նոր քայլը։

—Այո՛. բացարձակապէս։

—Է՛, աղէկ. ի՞նչ ընել է հիմա ձեր նպատակը։ ի՞նչ գործի կ'ուզէք ձեռնարկէք։ Դուրսը ամէն բան պատրաստ չէք գտներ. դուրսը պէտք է հոգ տանիլ ու մտածել, բարեկա՛մս։

Ես մտածած եմ արդէն, դուք հոգերնիդ մի՛ ընէք. ծրագիրս պատրաստ է։ Հոսկէ երբ մեկնինք՝ կ'երթամ Մայրավանք. հնար եղածին չափ շուտով վերջնականապէս կը մաքրեմ հաշիւներս, ու կը չտապեմ չիտակ Թիֆլիս։

—Ինչո՞ւ անպատճառ Թիֆլիս. ընդհատեց աղջիկը խորամանկ նայուածքով մը։

—Նախ կը կարծեմ հոն ինծի համար աւելի դիւրին կը լինի հանրապարանի համար պատրաստիլ, ու կերպ մը նիթական օգնութիւն ճարել. եւ վերջապէս . . .

ԼԵՒՈՆ ՍԵՂԲՈՍԵԱՆ

(Շարունակելի)

մնացեալին 121 հատ քննութեան տակ կը գտնուին։

ՀՐԴԵՀՆԵՐԸ մարելու միջոցներուն եւ հեռագրական գործողութիւններու վերաբերեալ Գերմանիոյ մէջ հրատարակուած տետրակ մը որ Պերլինի օսմ. դեսպանին միջոցաւ Բ. Դրան զրկուած եւ յանձնուած էր հրչէջ գունդերուն ընդհ. հրամանատար Զիւէնեի փաշայի քննութեան։ Արդ Զիւէնեի փաշա ալ պատասխանած ըլլալով որ այդ տետրակին պարունակութիւնը վերջին ատիճանի չանեկան ըլլալուն կրնայ շատ մեծ ծառայութիւն ընել բոլոր հրչէջ զօրաց, որոշուեցաւ մեծ քանակութեամբ տպել տալ անկէ, պէտք եղած տեղերը բաժնելու համար։

ԱՌՈՂՋ. ՑԱՆՁՆԱԺՈՂՎԵՆԵՐԸ.—Եւ մըտական նոր տարւոյ առթիւ առողջապահական գործոց պաշտօնատան յանձնաժողովները Նորոգ կազմուեցան։

ՊԱՅԱՋԻՏ երթեւեկող ռուսական հպատակներու գործերուն հսկելու համար, այդ քաղքին նոր ընտրուած գեր-հիւպատոսին՝ Էրզրումի հիւպատոսութեան Նախկին Ա. քարտուղար Շահովքոպ իշխանին պաշտօնը վաւերացնել խնդրուեցաւ Բ. Դուռէն։

ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ առողջապահութեան ամէնաբարձր կարեւորութիւնը ի նկատի առնելով կրթական Նախարարութիւնը որոշեց որ այսուհետեւ բժշկական այցելութիւններէ ու քննութիւններէ զատ, ամէն երկուշաբթի բոլոր վարժարանաց տեսչութիւնները վարժարանին շաբաթական առողջապահական վիճակը ներկայացնող տեղեկագիր մը զրկեն իրեն, եւ ասիկա թէ՛ հիւանդութիւն պատահած եւ թէ չպատահած պարագաներուն մէջ։

ԿԱՅՍ. ՖԷՍԻ գործարանին յատկացուելու համար գնուած տարեկան 2 միլիոն օխա բուրդը այսուհետեւ Էնկիւրի, Գոնիա, Գասթէմունի, Ատանա եւ ուրիշ կուսակալութիւններու կառավարական պաշտօնէութեանց կողմէ ուղղակի ծախու պիտի առնուին ի հաշիւ Սպարապետութեան Դրան։

ՍԹԷՖԱՆՈՎԻՉԻ ԴԱՏԸ.—Տիկին Բոնթանթինիտիսի կողմէ ներկայացուած երկու թուղթեր չվաւերացուեցան Ցունաց Պատրիարքարանին կողմէ, Խառն Ժողովը որոշած ըլլալով անոնց մէջ քանի մը փոփոխութիւններ մացնել։ Տիկին Է. Բոնթանթինիտիսի բացած դատը այսօր կը սկսի տեսնուիլ իտալական հիւպատոսարանին մէջ։

ԹՈՒԽՍԻՆ ԴԷՄ.—Աղէքսանդրիայէն կը գրեն թէ Գահիրէի մէջ ընկերակցութիւն մը կազմուեր է թոքախտին դէմ մաքառելու նպատակով։

ԵՐԿՐԱՁԱՓ Մավրոքորտաթօ էֆ. Էնկիւրի գնաց, դէպ ի Պաղտատ չինուելիք երկաթուղիի գծի մասին գիտական քանի մը քննութիւններ կատարելու համար։

ՊԷՐՈՒԹԻ ռուսական ընդհ. հիւպատոս Պ. Լիչին նոյն պաշտօնով Հապէշիստան փոխադրուած է։ Իրեն յաջորդած է Էրզրումի ընդհ. հիւպատոս Պ. Տէմիրիք իսկ այս վերջնոյն ալ յաջորդած է Եանեայի հիւպատոս Պ. Սքրիպին։

ՍԻԿԱՌԷԹ.—Մասնաւոր վիճակագրութենէ մը կը տեսնուի թէ 1901 տարւոյ միջոցին 380,000,000 սիկառէթներ արտածուեր են Եգիպտոսէն Եւրոպա։

ԵՐԿԱԹՈՒՂԻի վիճակասանութեան մեծ պարգեւը հաներ. պարտուց վարչութիւնը չահեր է։

ԱՌՈՂՋ. ԺՈՂՈՎԸ երէկ նորէն գումարուեցաւ քաղաքապետ Բրտվան փաշայի նախագահութեան տակ։

ՑՈՐԵՆ.—Երէկ Փոքր-Ասիայէն 14 վագոն ալիւրէն 7000 գրիւ, իսկ Իզմիրէն 2,000 գրիւ ցորեն եկաւ Պոլիս։

ԸՆԴՀԱՐՈՒՄ. Պարիզնցի Հասանի մավուկնոն առջի գիշեր Պոսիանճը երթալու համար Սարայ Պուռնրէն անցած ատեն անծանօթ չոգենաւ մը եկաւ իրատակեց զայն։ Հասան ու իր երկու նաւաղները ծովը թափեցան այն ատեն։ Իրենցմէ մէկը խզդուեցաւ, իսկ Հասան ու միւս նաւաղը մինչեւ հետեւեալ օրը ջուրերուն մէջ տապալակելէ ետք, վերջապէս ձկնորսի նաւակով մը աղատուեցան։

ՀԱՐԻՒՐԻՆ ԻՆՆՍՈՒՆ ՇԱՀ.—Գոհարեղինաց Ալիքսան Պարտիզպանեան վաճառատունը, որ երկար տարիներէ ի վեր գոյութիւն ունի եւ կը գործէ կատարեալ ճշդութեամբ եւ յաջողութեամբ այս անգամ բոլորովին նոր դրութիւն մը հնարած է.—Իր ծախած ապրանքները հարիւրին 10 զեղչելով ետ առնել եւ փոխարէն դրամ վճարել։ Ուրեմն դիմեցէք Պոլիս, Ոսկերիչներու Շուկան, թիւ 13 Ալիքսան Պարտիզպանեանի գոհարեղինաց եւ արծաթեղէններու վաճառատունը ուր սիրի գտնէք ոսկիի եւ ադամանդներու առջեւն տեսակները։ Պոլսոյ եւ գաւառաց համար յանձնարարութիւնք ճշդութեամբ կը կատարուին։

ՍՊԱՍՈՒՀԻի ՍԷՐ (ՎԻՊԱԿ)
ԿԱՐԴԱԼ ՎԱՂՈՒԱՆ «ԾԱՂԻԿ»Ը

«ԾԱՂԻԿ»Ի ՄՐՑՈՒՄԸ

Մեր խոստացածին համեմատ, յառաջիկայ շաբաթ օր պիտի հրատարակենք մեր մրցումը կազմող Նորավէպին առաջին ՏԱՍԸ տողերը։ Տասնըմէկերորդ տողը ինչպէս բսած ենք արդէն, պիտի զետեղենք «Ծաղիկ»ի երկուշաբթի օրուան թիւին մէկ կողմը։ Նորավէպը միայն ԵՐԵՍՈՒՆ տող պիտի ըլլայ, որուն ՏԱՍԸ մենք պիտի հրատարակենք մեր կողմէ, եւ մնացած ՔՍԱՆՆ ալ ընթերցողները պիտի գտնեն։

Զմոռնանք ըսելու, որ 10 օսմ. ոսկի պարգեւ պիտի ստանայ մինակ չահողը։ Եթէ երկու հոգի չահին՝ պարգեւը պիտի բաժնուի։ Եթէ աւելի ըլլան՝ վիճակով պիտի որոշուի։

Յառաջիկայ շաբաթ օր ԲԱԶՄԱԹԻՒ ՆՈՐ ԴԻՒՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ալ պիտի տանք մեր ընթերցողներուն, այս մրցումին նկատմամբ։

ԱԶԳԱՅԻՆ

ՆՈՒԱԳԱՀԱՆԴԷՍ

Ինչպէս գրեցինք, ասկէ առաջ, Ազգ. Հիւանդանոցի տարեկան նուագահանդէսը այս կիրակի տեղի պիտի ունենայ Թէրլէ Պաշին թատրոնին մէջ։ Բանք ու կը կրկնենք թէ նուագահանդէսին կարգապահութիւնը անթերի պահելու համար, Կարգադիր Մասնախումբին կողմէ ջանք չէ՛ խնայուած։ Հասարակութեան կը մնայ օգտուիլ Մասնախումբին այդ ջանքերէն, ու մանաւանդ ինքը առաջին պատճառը չըլլալ՝ ո՛ եւ է անպատեհութեան մը։ Ցաւանք որ այս տարի հրմշտուք, իրարմէ առաջ անցնելու փորձ, երաժշտական կտորի մը զարնուած պահուն չաղակրաթիւն, եւայլն չեն պատահիր, եւ յետամնաց հանդիսականներն ալ պէտք եղածին չափ քաղաքավար կ'ըլլան՝ կտորի մը նուագման միջոցին ասագին աղմուկներս չմնալու համար։

Նուագահանդէսը պիտի սկսի ժամը 7ուկէսին, Ը. Թ.։ Ահաւասիկ յայտագիրը.—

ՅԱՅՏԱԳԻՐ
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
ՀԱՄԻՏԻՏԻ ՔԱՅԼԵՐԳ

1º ՄՕՅԱՐԹ.—Ուվէ թիւռ.—Ֆլիւթ Անդանթէ Նուագախումբին կողմէ

2º ԼԻՍԹ.—Ռաբսօտի Հրնկրուազ.—Դաղնակի վրայ. Պ. Հէկեի կողմէ

3º Ս'ԱՄՊՐՕԶԻՕ.—Քուաթուօր ա գօրտ.

4º ՄԱՍԳԱՆԵՒ.—Վի լօ սաբէթ, օ Մամմա (Ռուս. թիգանա) երգ Օր. Լապուռնայի կողմէ

—

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

5º ՄԻԽԱՅԷԼԻՍ.—Լա Բաթրուլ Նուագախումբին կողմէ

6º ԼԻՍԹ.—Գօնսէրթօ, դաղնակի վրայ, Պ. Հէկեի կողմէ ընկերակցութեամբ նուագախումբին

7º ԵՐԳ.—Ռօմանս, Օր. Լապուռնայի կողմէ

8º ՌԻՒՊԷՆԵԹԱՅՆ.—Վալս, Նուագախումբին կողմէ

Դիտելի կէտը այս Յայտագրին մէջ, սա է որ ո՛ եւ է հայ արուեստագէտի կամ ամաթէօռի բաժին մը չէ՛ հանուած. այդ մասին, Մասնախումբին անդամներուն հետ յարաբերութեան մէջ գտնուող անձնաւորութիւններ տակէ առաջ ալ նամակներով ուշադրութիւն հրաւիրած էին։ Մենք կը յուսայինք որ Մասնախումբը ինքնին մտածած է այդ պարագային վրայ, բայց յայտագիրը ցոյց կուտայ թէ բոլորովին տարբեր է իրողութիւնը։ Ա. էն պարագայի մէջ. Մէկ կամ մէկէ աւելի հայ արուեստագէտներ կամ ամաթէօռներ յաջողութիւն մը պիտի գտնէին ընել նուագահանդէսի մը մէջ որ ա էն բանէ առաջ Հապէշ հայ հասարակութիւն մը նպաստելու համար սարքուած է։ եւ որուն ներկայ եղող հանդիսականներուն ամբողջութիւնն ալ հայ պիտի ըլլայ։

Վսեմ. Գաբրիէլ էֆ. Նորատունկեանի առողջական վիճակը լաւ է, ինչպէս կը տեղեկանանք զինքը դարմանող բժիշկներէն։ Եկեղեցական եւ աշխարհական բազմաթիւ ծանօթ անձնաւորութիւններ կ'այցելեն Ն. Վսեմութեան։

×

Կեսարիոյ առաջնորդ Տրդատ եպիսկ. Պալեան օրուան խնդիր կը դառնայ Կրօնական Ժողովին վերջին նիստին մէկ որոշման առթիւ։ Ինչպէս կը յիշուի, Տրդատ եպիսկոպոս ուղած էր մայրաքաղաքս վերադառնալ, եւ կրօնական ժողովն ալ յանձնարարեց որ սպասէ մինչեւ Զատիկ, նոյն ատեն իր մեկնելուն նկատմամբ նամակով մանրամասնութիւններ հաղորդելով։ Կ'ըսեն այս առթիւ թէ Տ. Տրդատ եպիսկոպոս վշտացած է կեսարիոյ Մ. Դանիէլ վանքին վանահայր Սանտալճեան եպիսկոպոսի, որուն քմահաճոյքներուն համակերպ'ել չուզեր։ Միւս կողմէ, Սանտալճեան եպիսկոպոս, կ'երեւայ թէ ատենէ առիթներու մէջ սովորական դարձած միջոցի մը դիմեր է. այսինքն քանի մը համամիտ ազդարիններ գտնելով՝ դանդատագիր մը զրկեր է Պոլիս, Ազգ. վարչութեան, թերեւս ինքն ալ չհաւատալով այդ թուղթին մէջ գրուածներուն։ Այդ իսկ կը թուի ըլլալ Տրդատ եպիսկոպոսի վրնտացման պատճառը։ Ինչ որ ալ ըլլայ, այս մասին պէտք կը տեսնենք դիտել տալու կեսարիոյ ազգայիններուն թէ քիչ անգամ Առաջնորդական վիճակ մը բաղդը կ'ունենայ Տրդատ եպիսկոպոսի պէս կարող, մաքուր ու արժանաւոր եկեղեցական մը ունենալու իր Առաջնորդ։ Այնչափ ատեն է Տրդատ եպիսկոպոս յոգի մ'իկ կ'աշխատի իր Վիճակին մէջ, առանց աղմուկի առանց թմբուկի, եւ թերթերը քիչ չէ որ առիթը ունեցած են եւ կ'ունենան արձանագրելու բազմաթիւ օգտակար անօրինութիւններ՝ ուղղակի ծնունդ Ն. Սրբազնութեան անձնական արժանիքին ու կարողութեան։

×

Ս. Հայրապետը Պարսկաստանի եւ Հնդկաստանի Առաջնորդ Տ. Սահակ Սրբազան Այվատեանի Կոնդակ մը զրկելով, առիթ է թողուցեալ Շրդ ատիճանի աղդակցութեան եւ 5րդ ատիճանի խնամութեանց պահները։

×

Գրուեցաւ ասկէ առաջ թէ Աթէնքի մէջ հայ մատուռի մը շինութեան ձեռնարկուած է։ Այս առթիւ, Ս. Հայրապետը Կոնդակներ զրկեր է Եւրոպա բնակող բարեսէր ազդարիններու, հրաւէր կարդալով որ օգնեն այդ ձեռնարկին։

×

Ստացանք Իզմիրի ազգ. հիւանդանոցին տարեկան տեղեկագիրը (1901 յունուար 16էն-1902 յունուար 16)։ Տեղեկագրին սկիզբը, Հոգաբարձութիւնը հակիրճ համարատուութիւն մը կ'ընէ զոր վարը պիտի ներկայացնենք։ Այդ տարեշրջանին, հաստատութեան եղած գրական նուիրատուութիւնները գոյացուցեր են 31,220 զրուշի եւ 30 փարայի գումար մը, որուն 14,240 զրուշ 10 փարան Իզմիրի մէջէն, եւ մնացեալն ալ թեմերէն ինչպէս նաեւ ուրիշ քաղաքներէ։ Այս տարեշրջանին հաստատութեան մէջ դարմանուած են 555 հիւանդներ՝ որոնցմէ 514 հայեր (430ը այր, 84ը կին), 10 մահմետական (9 այր, մէկը կին) 30 յոյն, (14ը այր 16ը կին) եւ մէկ հրեայ կին մը։ Ասոնցմէ 477ը ապաքիներ են, իսկ 48 հոգի որոնցմէ 46 հայեր (38 այր եւ 8ը կին), ինչպէս նաեւ մէկ մահմետական կին մը եւ մէկ ալ յոյն կին մը մեռեր են։ Ներկայ հիւանդներուն թիւը 30ի կը հասնի։ Խրատուած են նաեւ բազմաթիւ այցելու հիւանդներ։ Հաստատութեան մէջ այս պահուս կը պատսպարուին 30 ծերեր եւ անկեալներ, եւ 15 յիմարներ ու ապուշներ։

ՍՊԱՍՈՒՀԻի ՍԷՐ (ՎԻՊԱԿ)
ԿԱՐԴԱԼ ՎԱՂՈՒԱՆ «ԾԱՂԻԿ»Ը

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

3-4 ամիս առաջ «Սուրհանդակ»ի մէջ պատմուեցաւ «Տիպար ապիկար վիրաբոյժ Էր» վերնագրով, Տօքթոր Արզուեանի Պէշիկթաշի մէջ կատարած մէկ գործողութիւնը, զոր Դանիկ Սարգսեան՝ իմ ուղղակիօրէն յոգուս հանդուրժեան հրատարակեր էր։ Բայց վերջը, չեմ գիտեր ինչ նպատակ, [illegible] թերագրուած, իր պարտականութեան առանց իմ գիտութեանս ուղղելով թէ այս զրոյցները Տօքթոր Արզուեանի պաշտօնակիցներուն մեքենայութիւններն էին։ Բայց ես ոչ մի՛ տակաւին եւ կրնամ ըսել թէ բոլորովին սխալ է որ զիս դարմանելու եկող բժիշկները եւ վիրաբոյժները իրեն դէմ էնթրիկ բանեցուցած ըլլան։ Մարդկեր ինչ որ տեսան, ա՛յն միայն ըսին, այսինքն ճշմարտութիւնը։ եւ ով որ կ'ուզէ, կրնայ դալ ձեռքս տեսնելու։ Ահա այս պատճառաւ ես անձամբ քիչ մը բացատրել կ'ուզեմ իրողութիւնը։ Ասկէ հինգ ամիս առաջ աջ ձեռքս մինչեւ դաստակը ուռեցաւ։ Տօքթոր Արզուեանը կանչեցինք որ «բանաոի» է ըսելով 4 տեղէն ծակեց չատ արիւն հոսեցնելով. քանի մը օր վերջը գալով նորէն եօթը տեղէն ծակեց եւ ըսաւ որ այս ձեռքը խեր չունի, հիւանդանոց տանելու է որ կտրուի։ Նոյն օրը թեւիս վրայ, կարգ մը տեղեր ֆէնիքէ, սիւպիմէ եւ իոդոֆորմի փոշի, ինչպէս նաեւ քաուչուք թիւպեր դնել տուաւ առանց կապել տալու։ Այդ թիւպերէն մէկը զժրազդարար ծակէն ներս փախեր էր, եւ ծակերը ա՛յն ատիճան փոքր էին ու ձեռքս ա՛յն ատիճան ուռեցած էր որ, անհնար էր զայն տեսնել։ Տօքթոր Արզուեանի երկրորդ այցելութենէն 3-4 օր վերջը, ձեռքիս վիճակը դէպ ցած էր եւ ես անզգայ անկողնի ինկած էի, նոյն իսկ կաթիլ մը կաթ խմելու անկարող մնալով։ Այն ատեն Պէշիկթաշի հիւանդանոցէն վիրաբոյժ Սարրեան Յակոբ էֆէնտին կանչեցինք, որ եկած օրը այս ձեռքիս «էսիզիրէլ» եկած է ըսելով ամբողջ գեղերը եւ քաուչուք թիւպերը դուրս նետել տուաւ, եւ աւելցուց որ թէեւ այս գեղերը աղէկ գեղեր են բայց այս հիւանդութեան համար չեն։ Ինքն ալ Տօքթոր Արզուեանի պէս «այս ձեռքը աղէկ չէ բայց հիմա քանի որ կեանքը վտանգի մէջ է, չի կրնար «գլոռոֆորմիւլէ» ըլլալ, ես ձեզի ժամանակը կ'ըսեմ» ըսաւ, եւ սկսաւ ձեռքս ինքզինքներս։ Յետոյ «ես վիրաբոյժ եմ, ներսէն նայելու համար չնորհքով բժիշկ մը կ'ուզեմ» ըսաւ։ Տօքթոր Զիրինկիրեան էֆէնտին կանչեցինք, որ իր գործիքներուն չնորհիւր հանեց վերքիս մէջէն վերոյշեալ թիւպը։ Յայտնի է որ թերեւս ինքներենը պիտի ազէկնար, եթէ երրեք այդ թիւպը մէջը չըլլար։ Այն օրէն ի վեր, վերքերէս վեցին ծակերը գոցուեցան, եւ հիմա միայն կը բանին կոր. անոնց ինչ ըլլալիքը յայտնի չէ։ Կը զարմանամ նաեւ կարդալով թէ Բիֆաթ էֆ. ձեռքս աղէկցուցեր է. ո՞վ ըսաւ։ Արդէն մէկ ամսէ աւելի է որ չի գար, որովհետեւ հասկցած է թէ չպիտի կրնայ ելլել գործին մէջէն։ Ահա՛ այս է իրողութիւնը։

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՍՈՒՆԵԱՆ

20 Մարտ 1902

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԱՑՍՕՐՈՒԱՆ

ՀՌՈՄ, 2 Ապրիլ.—Ծովակալ Ռիբէռ Հռոմ հասաւ, Վիթթորիո Էմմանուէլէ թագաւորին յանձնելու համար Ֆրանց Եոզէֆ կայսեր ինքնագիր մէկ նամակը։

ԼՈՆՏՈՆ.—Հարաւ. Աֆրիկէ առնուած լուրեր յոյս կը յայտնեն թէ Պոէր զօրավարները յանձն պիտի առնեն քննել խաղաղութեան առաջարկութիւնները։

ԼՈՆՏՈՆ.—Քրոնչթատէն հեռագիր մը կ'ըսէ թէ Շալքպուրկրը, Սթէյն նախագահը եւ Զօր. Տրլարէյ, վաղը (այսօր) պիտի տեսակցին իրարու հետ։

ԱԹԷՆՔ.—Գ. Տէլիանիս երկար բանախօսութիւն մը բրաւ երեսի. ժողովին մէջ, ամբողջ նիստի միջոցին։ Ապացուցուց որ իր նախարարութիւնը պատասխանատու չէր տեղի ունեցած դէպքերու մասին։ Ընդդիմադիր կուսակցութեան ջանքերը կը շարունակուին պիտնէի վիճաբանութիւնը չկատարելու համար։

ՆԻՒ-ԵՈՐՔ.—Ցորենի վրայ գործառնութիւնները չատ հանդարտ են։ Հրապարակը զգալի անկում մը կրած է։ Մատուցումներու վերջին գինն էր 77.50։

ՊԵՐԼԻՆ. — «Նորտէյչէ Ակէմանէ Զայթունկ» թերթը կը հաւատայ թէ Անգլիոյ թագաւորին թագադրութեան հանդէսներու Գերմանիոյ կողմէ իբր ներկայացուցիչ պիտի զրկուի Հայնրիհ իշխանին։

ՎԻԵՆՆԱ.—Աւստրօ-հունգար պատգամաւորութեանց յառաջիկայ գումարումը յետաձգուեցաւ մայիս վերջին։

ՄՕՆԱՔՕ —Խաղաղութեան միջազգային համաժողովը բացուեցաւ։

ԼՈՆՏՈՆ. — Լորտ Քիչէնէր կը հեռագրէ Բրեթորիայէն. — «Պօշմանքորի մօտերը գործող անգլիական գումարտակ մը կռուի բռնուեցաւ Պոէրներուն հետ։ Անգլիացիք ստիպուեցան նահանջել եւ վերադառնալ իրենց բանակատեղը, ուրկէ կատարուած յարձակման մը վրայ Պոէրները ցրուեցան։ Չորս Անգլիացի սպաներ վիրաւորուեցան։ Պոէրներուն կորուստը ծանր է։ Իրենցմէ վեց հոգի գերի բռնուեցան։

ԲԱՐԻԶ.—«Բաթռի» թերթին կը հեռագրեն Օռանէն թէ՝ Ֆրանսայի նախորդ արտաքին գործոց նախարար Պ. Հանոթօ՝ որ աշխարհագրական համաժողովին կը նախագահէր, խորհրդակցութեանց միջոցին յարձակում կրեց եւ անարգուեցաւ երիտասարդ կնոջ մը կողմէ։ Այս վերջինը յայտարարեց թէ Պ. Հանոթօ իրեն հետ ժամանակ անցընելէ վերջ լքած է զինքը։

ԳԻՇԵՐՈՒԱՆ

ՀՌՈՄ, 2 ապրիլ.—Ֆրանսական, ռուսական, աւստրիական եւ իտալական տորմիղները ի մօտոյ Նաբոլի կը սպասուին։

ՊԵՐԼԻՆ.— Վարչապետ կոմս Պիւլով յայտարարեց թէ Իտալիոյ բարեկամութիւնը Ֆրանսայի հետ չի վնասեր Երրեակ Զինակցութեան։ (Ծ. Խ.— Այս հեռագրին մանրամասնութիւնները կարդալ երէկուան «Ծաղիկ»ի մէջ։)

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆ

ՓԱԿՈՒՄ, 20 Մարտ			
Օսմ. Քոն. Սէռի Դ. Օ.Ո.	27	31	1/2
Ամէնէն բարձր գին »	27	33	1/2
» վար գին »	27	24	1/2
Ալիմրէ »	—	—	—
Բուլմէլի երկաթղ. Ֆր.	110	37	1/2
Ամէնէն բարձր գին »	110	8	1/2
» վար գին »	109	37	1/2
Թրանսվալ »	154	—	—
Ամէնէն բարձր գին »	154	—	—
—			
8 օրուան Քոնսոլիտ	340	—	—
8 » երկաթուղի	3		—
ԲԱՅՈՆԻՄ, 21 Մարտ			
Օսմ. Քոն. Սեռի Դ. Օ.Ո.	27	33	1/2
» » Ամէն Հին	27	33	1/2
Բուլմ. երկաթուղի Ֆր.	[illegible]	[illegible]	[illegible]
» » Ամէն Հին	[illegible]	25	[illegible]
[illegible]			
Թապագ Թիւրք [illegible]	4		
Սիկարէթ Ակոր A			
» » B			
Պանգ տը Մեթ Էլիզ	3		
Ագոթօն տէ Թրամուէ	[illegible]	—	

Ժուիսանս	1	60	—
Սօսիէթէ տ'Ենսիւրանս	3	57	1/2
Գրէտի ժէնէրալ	0	10	—
Սօս. Օթ. տը ֆիլ է տէթ	1	40	—
Ագոթօն Գոմնէրսիալ	0	9	03
Թոպագօ Գոսրդրէշրն	0	9	06
Անթրբրիզ ժէնէրալ	0	7	—
5% Հէլլէնիք 1881	201	—	—
Պանգ Նասիոն. Ցուն.	409	—	—
Լորիւմ	72	—	—
Թրանսվալ	152	—	—
Պոլսոյ Գարաքի Ընկ.	476	—	—
Տէրքօզի Ջրի Ընկ.	275	—	—
Թրամվէյի Ընկ.	484		
Գրէտի Ֆոնտէ Լիմիթ.	257	—	—
Անատոլու Երկաթ.	10	83	3/4
—			
ՓՈՇԱՆԱԿԱԳԻՐ			
[illegible]			
[illegible]		1	—
[illegible]			
[illegible]		3	
[illegible]		2	4
[illegible]			
[illegible]			
[illegible]		23	
[illegible]			

ԴՐԱՄՆ. ԸՆԹԱՑՔԸ			
Անգլ. Ոսկի	110	03	—
20 Ֆրանգնոց	87	25	—
20 Մարքնոց	107	15	—
Բօլ Էմմէրիալ	90	—	—
Ֆրիմից	51	06	—
Մէճիտիէ արծաթ	108	07	—
Մէճիտիէ քառորդ	107	25	—
Մէճիտիէ մանրուք	103	10	—
Գէշլիք	103	20	—
Մէթալիք	101	10	—
Բուլգի արծաթ	68	20	—
Շիլին	109	—	—
Ֆր. արծթ. Ֆրնս.	87	0	—
» » բումիկն.	86	10	—
» » իտալկն.	77	—	—
Ռիէշիս	09	10	—
Բուլգի թիթեղադրամ	8	5	60
[illegible] »			6
[illegible] »			3
[illegible] »			7
[illegible] »			110
[illegible] »			3
[illegible] »			
[illegible] »			

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՍԱԿԱՐԱՆ

Բարիզ, 2 Ապրիլ			
3% Ֆրանկն.	100	82	—
3½% »	102	45	—
Օսմ. Քոն. D	27	72	—
Բուլմ. Երկ.	112	75	—
Օսմ. Ռէժի	320	—	—
Օսմ. Կայս. Պանքա	557	—	—
Օսմ. Մաքս	515	—	—
Օսմանիէ	454	50	—
Բէրիօրիթէ Թիւրք	—	—	—
Գրէտի Լիոնէ	—	—	—
5% Իտալական	100	80	—
Սպանիական արտաքին	79	57	—
Թէմիդէքի փոխառութ.	445	—	—
Սկանիկ-Կ. Պոլսոյ երկ.	281	—	—
Դասսպա երկթ.	35	—	—
Թրանսվալ Քոնս.	153	—	—
Ռուսական 1890	—	—	—
Զէք Լոնտոնի վրայ	25	17	—

Լոնտոն, 2 Ապրիլ			
Անգլ. Քոնս.	94	50	—
Օսմ. Դանթ B	51	25	—
» C	27	50	—
» D	25	43	—
Օսմ. Պանգա	12	12	—
Էժիպտէն Իւնիֆիէ	108	—	—
Տօմնիալ	105	—	—
Ակյաբնի երկաթուղի	14	87	—
Դասսպա »	84	—	—
5% Իտալական	—	—	—
5% Հելլենական 1881	39	50	—
Դանթ »	31	—	—
Մօնոբոլ »	43	50	—
Իտալական 1890	—	—	—
Պուլկար 1888 6%	83	25	—
Թրանսվալ Քոնս.	06	—	—
Փոխառութ. Բարիզի վրայ	25	35	
—			

Վիեննա, 2 Ապրիլ			
Բուլմ. երկթ.	107	50	—
Օսմ. Ռէժի	296	—	—
Փոխն. Լոնտոնի վրայ	240	10	—
—			
Գրիւխկ, 2 Ապրիլ			
Դանթ Օսմ. Սեռի D	25	40	—
Բուլմ. երկաթուղի	110	25	—
—			
Գերմանիա, 2 Ապրիլ			
Բուլմ. երկաթ.	111	70	—
Օսմ. Ռէժի	216	25	—
Բուլգի (100ը)	20	31	—
Փոխ. Լոնտոնի վրայ			
—			

ՏՈՒՔԹ. Գ. ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
ԱՏԱՄՆԱԲՈՒԾԱ

Բերա, Մեծ-փողոց, Կալաթա Սեբայի դպրոցին դէմ, թիւ 200

Գշ. Եշ. Շբ. օրերը առաւօտեան կանուխէն մինչեւ երեկոյ ժամ 11½
Բշ. Դշ. Ուր. օրերը 6էն 11½. Կիրակի օրերը ժամադրութեամբ։

ԼԸ ԲՐՕԿՐԷ

Պէյ Օղլուն, Ճատտեի Քեպիրտ, Ն. 209

ԹՈՒՑՈՒՐԱԹ.—Շիմտիէ գատար չէհրիմիզ թավուգճուլարընն սաթարզը թավուգլար քեաֆֆէսի չիչիրիմիզ պու, պու իսէ սրհէթաէ էն պայրճա արանրլաճագ պիր վազիֆէ տիր։

Թավուղու չիչիրմէք հիյէսի, վագատա թավուղա պիր կիրզլիք վերմէքտէ իսէ տէ, թավուղուն իչէրիսինէ տուխում իտէն նէֆէս, վէխիմ խասմէլիքլէրին պաչ կէօսթէրմէմէ սկպկպիյէմ վէրիր։ Պայրճա խասթալարա վէ չօճուղլարա բէք չարուգ թէկնսիր իտէր։ Թավուգ սէչմէք վէ սաթմագ ուսուլինտէ լազըմ կէլէն արդգամիր, ֆէվգէլատէ պիր մէհարէթլի իճրա իթմէքտէ օլուսուղումտան, էհտիրի համիլէթերէ-վէրանրն ապա թէրէսսիա իթմէքտիզին մուդագայի աճիդիսէն էմնիյէթիր քեամիլ իլէ քէնտի իգթիզալարընը իչթիրա իտէճէքլէրինէ չիպէմ օղուն տիր։

Բ. ԿՈՌԷՐՕ

էն ալէա վէ նէֆիս Բասկալեա չէօրէկի ֆիրուխթ օլունուր

Բասգալեա մինասիպէթիյէ, պուսանմըշ եաուտուրթա տախի բիացա ֆիյաթրնա ֆիրուխթ օլունմագատա տրր։

Ալէա թաղէ վէ խալիս թէրէ եազը, գուրթուլարտա մահֆուզ սկպգէ-վաթլար, խալիս չարագ, մասթիգա վէ տիւզ, գոնեագ վէ միսքիրմիր սայիրէ, էն պիրինճի ֆագրիգալարտան։

Սբբարըշաբ՝ մանալէքինէ թեսիմ օլունուր 3

Western Assurance Company
ՈՒԷՍԴԸՐՆ

ՀՐԴԵՀԻ ԴԷՄ ԱՆԳԼ. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.

ՀԻՄՆԵԱԼ 1851ին

Հատուցուած վնասներու գումարը Անգլ. սակի		6.000,000
Պատրաստ Դրամ եւ արդեան հատոյթ	»	» 1,250,000
Վճարեալ դրամագլուխ	»	» 4 10,000

Հրապարակս ծանօթ Ֆրանս. եւ Գերմ. ընկերութեանց դրամագլուխը 100,000ն աւելի չէ։

Ուէսդրընը Ընկ.ը հրդեհի դէմ ամեն կարգի գործեր կ'ապահովագրէ։ Վնասները տեղւոյն վրայ եւ անմիջապէս կ'հատուցանէ։

Ներկայացուցիչ Թուրքիոյ ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ
Գալաթա, Պահճէ Գաբու, Անտիատի խան, 20, 21, 22

Ծանօթ. — Տեղւոյս է'ն ծանօթ Ֆրանս. և Գերմ. ընկերութեանց պատրաստ գոյքը՝ իրենց հատոյթին հետ բաղդատմամբ 100 %էն աւելի չէ, մինչդեռ Ուէսդրընինը 125 %է, ինչ որ երաշխաւորութիւն մը կ'ընծայէ իր մրցակցաց։

Յ Գ. — Գաւառներուն մէջ գործուեցեայ եւ պատուաւոր գործակալներ կը փնտռուին

2 46-100

ՄԹՍԱՔ ՊՈՒՏԱՔԵԱՆ
ՎԱՃԱՌԱՏՈՒՆ

ԱՄԵՐԻԿԵԱՆ ԵՒ ՖՐԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԻ ԹՈՒՂԹԵՐՈՒ

Գալաթիա, ճիշդ Թիւնէլի դիմաց, թիւ 25.

Վաճառատանս մէջ միշտ պատրաստ կը գտնուի՝ պատի թուղթերու ճոխ եւ ճաշակաւոր մթերք մը ինչպէս նաեւ ոսկեզօծ եւ զարդարուն ՖՕՐՆԻՇՆԵՐ եւ ամէն տեսակ ՍԹՕՐՆԵՐ եւայլն։

ԳԻՆ ՁԱՓԱՒՈՐ

ՏՐՔ Ս. ԽԱՉԱՏՈՒՐ ԵԱՆ ԵՒ ՈՐԴԻ
ԱՄՍԵՐԻԱՏԱՆ ԱՏԵՄՆԱՐՈՒԾԱՏ

396 ՄԵԾ ՓՈՂՈՑ ԲԵՐԱ 396

Դասնի զարէջրատանց վրայի տարիք (ֆիշդ Զբպատբեանց դեմն)

Ամենատատիկ ցաւած ատամները մէկ անգամէն կը լեցնեն. ցաւով դիմել եւ խուժուած վերագտանալու պարմանատ։

Նորը, ճաշակաւոր եւ զիմացկուն արհեստական ատամներ կը պատրաստեն, յար եւ նման բնականի, գէմքի ձեւաւորութիւն, բան տարիքի, ծամելութիւն, եւ ազատ արտասանութիւն երաշխաւորեալ։

Թմրեցուցիչ գեղերու եւ ամենատարելագործեալ աքցաններու միջոցաւ, առանց ցաւի ատամհանութիւն։

Ձմեռները կիրակի օրերն ալ, (մինչեւ կէս օր) ինչպէս նաեւ ամէն օր, (մինչեւ կէս գիշեր) հիւանդ կ'ընդունին։

Ց. Գ. Վերջ մը տալու համար Ցանախորդաց գանգատներուն, հրապարակ կ'ազդարարենք թէ Մենք Պոլսոյ կողմը մանաճիւղ ՉՈՒՆԻՆԻՆ։

4—51-100

ՇԱՊԻԿ

ԳՅՈՒՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԿԱՀԱՆՈՒՅԹ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՅՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԶՕՐԱՊԱՀՈՒԹԻՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

ՇԱՊԻԿ

4 -69 -100

Մ. ՏԷՐ-ԴԱՒԻԹԵԱՆ

Արդարատարի Մեծ Վաճառատուն եւ Շապիկի Գործարան

Գալաթիա, Լոյիոտա փողոց, թիւ 84

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Գատարաստուրիւն ամեն տեսակ ՇԵՐՄԱԿԵՂԷՆՆԵՐՈՒ

ԱՄԵՆԱԱԿԱՆԱՐԵԱԼ ՊԱՏՐԱՍՏԱԿԻՒԹԻՒՆ

ՀԱՅՐ ԵՒ ԿԻՍԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼԻ ՀԵՐՄԱԿԵՂԷՆՆԵՐՈՒ.

4 -69 -100

ՆՈՐ ՓՈՐՁԵՐՈՒ ՊԷՏՔ ՉԻ ԿԱՅ

ՄԱՏԱԹԵՐԻԱԶԱՖԹ ՍԻՄԹԷՄՈՎ

15 տարեկան սորվեցայ Ֆրանսերէն սահուն կերպով խօսիլ։

Յ. Ե. Յակորիկեան

ՀՆՇԱՒԱԹԷՆ ԿԲԱՑ

[illegible]

ՄԱՐԳԱՐԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

ՀԻՄՆԵԱԼ 1805

Մանկավարժական դասագրքերու կեդրոն

ԳՐԱՎԱՃԱՌ
ՀՐԱՏԱՐԱԿԻՉ
ՀԵՂԻՆԱԿ

Կ. Պոլիս, Մերճան փողոց, Թիւ 57

ՊԱԶԱՌ ՕԹՕՄԱՆ
Բ. Ա. ԳԱԼԻՆԵՒԳՈՍ

Կեդրոնական վաճառատուն, Ֆինճանճըլար Եօքուշու թիւ 21

Մասնաճիւղեր
Կալաթա, Թիւնէլ փողց, թիւ 36—41
» Մէնտիլ փողց, թիւ 25
Բերա, Մեծ Փողց, Թէրզի փողոցին դէմ, թիւ 170

Մեծ մթերանոց ամէն տեսակ մանիֆաթուրայի, կտաւեղէնաց, բրդեղէն ապրանքներու, մատանիներու, հնդկական կտաւներու, եւն.

Կահաւորման կերպասներու մեծ զանազանութիւն

Գորգեր, սպորներ յանձնարարութեամբ, մոմարներ, սեղանի եւ անկողնի ծածկոցներ, սեղանի սպասներ

Ամէն տեսակ մետաքսեղէններ եւ կտաւեղէններ, վարագոյրներ, եւն. եւն.

Միայն Ֆրանսական եւ Անգլիական ապրանքներ

TRADE MARK

Լոնտոն եւ Ֆրանսայ մանրավաճառներ, ոսկեվաճառներ, ոսկեգործներ, գեղեցիկ ոսկեղէնի գործարանատէր Գ. Չուլուքեան

Լոնտոն եւ Ֆրանսայ մանրավաճառներ, ոսկեվաճառներ, ոսկեգործներ, գեղեցիկ ոսկեղէնի գործարանատէր Գ. Չուլուքեան

ՎԻՆԻԵՐԻ ամէն տեսակ ՎԻՆԻԵՐԻ ամենայն տեսակ 500, 100, 70ական աւելիքու մէջ։

ՓԵՆՏՈՒԵՆԻՆ ամէն տեսակ ամենայն անախորժ հոտի եւ գոյնի համար 150 և 80 թերթ պատրաստուած։

ՓԵՆՏՈՒԵՆԻՆ ամէն տեսակ 400, 300, 200, 100, 70ական թերթ պատրաստուած։

Գ. Չուլուքեան
ՀՐԴԵՀԻ ԴԷՄ ԱՆԳԼ. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿ.
Հիմնուած 1803ին
Գլխաւոր գրասենեակ Լոնտոնի մէջ։

Լոնտոն եւ Ֆրանսայ մանրավաճառներ, ոսկեվաճառներ, ոսկեգործներ, գեղեցիկ ոսկեղէնի գործարանատէր Գ. Չուլուքեան